



# ԲԱՇՄԱՎԵԴ

Ե. ՏԱՐԻ. Թիի 8.

1849

ԱՊՐԻԼԻ 15.

## ԲԱՐԱՑԱԿԱՆ

Խախատաշրումներուն հարդառ է ենացը վրայ ունեցած աղբեցութիւնը ու մանաւանդ աղայոց իրեւունեանը հասուցած չնասները :

**Ա**խախատաշրումն, հանիսում ու հանիսադապութիւն բառերը՝ մարդուս մտքին ներքին մէկ տրամադրութիւնը կ'իմացընեն, որ ձմնարտութեանց ստոյգ գիտութեանը ներհակ է :

**Ա**խախատաշրումն բառը՝ մարդուս միտքը անսպատշաճ կերպով մը պաշարել կամ բռնել կը նշանակե. Հանիսում բառը՝ միտքը առաջուց պատրաստել. իսկ հանիսադապութիւնը՝ պէտք եղածէն աւելի կանուխ գատել կամ հաւատալ :

**Ա**զի երկուքը՝ մաքին երկու անսանկ տրամադրութիւններն են, որով իրեն անհնար կ'ըլլայ իրի մը վրայ ուղիղ դատում ընելու համար՝ պէտք եղած ծանօթութիւնները ստանալ. միայն այս տարբերութեամբ որ նախապաշարումը՝ սրտին մէջ կ'ըլլայ ու զանիկայ անիրաւ

կ'ընէ. իսկ կանխումը՝ մտքին մէջ կ'ըլլայ ու զանիկայ կօյր կ'ընէ. Բայց կանխագատութիւնը իրի մը վրայ շտապաւ կամ յանդգնաբար եղած դատում մընէ, որ թէպէտ միշտ իմացական կարողութեանց գործածութեամբը կ'ըլլայ, բայց ինչպէս զիւրին է խելամտելը՝ այն կարողութիւնները ըստ բաւականին չգործածելով կ'ըլլայ :

**Ա**րգարեւ, թէ որ երկրիս երեսը սրփուեալ մարդոց թէ գործքով և թէ խորհըրդովով ըրած սխաներուն պատճառը քննելու ըլլանք, կը նայինք որ մէկ մասը՝ մարդուս ըուն իսկ տգիտութիւնն էնէ, մէկալ երկու մասն ալ այս վերոյիշեալ իրեք պատճառներուն՝ այլ և այլ կերպով վրանիս ունեցած աղղեցութիւնն է : Աարդա, քննէ, կընէ մէկիկ

մէկիկ , կրօնքի , քաղաքականութեան , զիտութեան , կամ աշխարհային որ և իցէ իրաց վրայօք եղած անվախան կոփւները , ատելութիւնները , անզուսպու մոլի կիրքերը , անգութ գործքերուն շատերը . քննէ կ'ըսեմ , ինչու համար մայր մը իր զաւակը՝ փատած կուռքի մը զոհ կ'ընէ . ինչու համար մարդանման դազան մը իր շահուն համար՝ իր ազգը իր հայրենիքը կը մատնէ . ասոնք անանկ խորհուրդներ են որ սատանաներն անգամ կը գողացընեն կ'ըսես , անանկ չէ . սակայն ասոնց ամէնն ալ վերոյիշեալ իրեք պատճառներէն մէկուն կամ մէկ քանիին ազգեցութեամբը եղած բաներ են : || ասն զի ո՞վ կրնայ ուրանալ որ անիրաւ ու ապականեալ սիրտ մը ու կոյր միտք մը՝ ասոնցմէ աղէկ ու ազնիւ բաներ չկրնար խորհիլ :

|| արդ կայ որ բանի մը դէմ կենալու համար բաւական է որ այն բանը՝ իր մէկ չուզած մարդուն առաջարկածն ըլլայ . այն բանը ըստ ինքեան աղէկ է թէ չէ չքններ , վասն զի նախապաշարում իրեն կարծել տուեր է թէ իրէն ու իր բարեկանութէն դուրս խելչ չէ : || արդ կայ որ խորհրդի մը հաւնելու համար՝ բաւական կը սեպէ անոր ապօրինաւոր կամ անսովոր խորհուրդ մը ըլլալը : || արդ կայ , որուն թէպէտ միտքը բաւական վարժուած կամ բարակցած է , բայց կը նայիս որ իր ապականած սրտին գերին եղած է . զիտութիւնը ծիւրա . կան ախտի պէս անանկին միտքը բարկրցուցած տեղը՝ մէկալ կողմէն ալ հոգին կը սպասէ : || արդ կայ որ ուրիշներու մէջ երեւելի ըլլալու համար՝ անկրօնութիւնը իրեն յարմար պատուանդան մը կամ սանդուխ մը սեպած է , և այն : || յանկները տեսած ատեննիս , իյեղձ մարդ , նախապաշարման ախտը քեզ գերեր է . || բատուած ինք ողորմի՝ ըսելու մէկի ելլելու է :

|| յն մարդն ալ որ իր միտքը կանխաման ազգեցութեամբ կը կուրացընէ՝ այնչափ ցաւալի կ'ըլլայ՝ որչափ որ ծիծաղելի եղած է . ծիծաղելի կ'ըսեմ , վասն զի անանկ մարդը այնչափ կոյր

կ'ըլլայ , կ'ըսէ լապափյէռ հեղինակը , որ լեզու չունեցող մարդը՝ իբր ատենախոս կը ներկայացընէ , ու խուլ մարդն ալ դատաւոր կ'ընէ որ նուագարանաց ներդաշնակութիւնը դատէ : || յանկ մարդը ցաւալի ալ կ'ըլլայ ըսի , վասն զի նոյն հեղինակին ըսածին պէս , անանկին ընկերները շողոքորթ , խաբեբայ , ու զրպարտող անձինք կ'ըլլան , որ ինչպէս ամէնքս ալ գիտենք , ասոնց իրեքն ալ , իրենց չար լեզուն միայն սուտ զուրցելու ու շահէրնին առաջ տանելու համար կը գործածեն , ուզածնին կը կըլլեցընեն . որովհետեւ խեղձին միտքը առաջուց մէյմը բռներ են , իրենց կը հաւատայ ու այն վստահութեամբն ալ կը թունաւորի ու կը մեռնի :

|| ակ կանխադատութիւնները ցնորդներ են կ'ըսենք , որ մարդիկը տանջելու համար չար ոգի մը երկրիս վրայ խրկերէ . ու ամենէն աւելի սամկաց , կնիկ մարդկանց , տղայոց ու ծերոց ետեէն կ'ըլլան , ու միայն տարիքով ու խելքով կը յաղթուին :

|| ինչեւ հիմա ըսածներէս յայտնի կը տեսնուի որ մարդս իր միտքը կանխմամբ չկուրացընելու համար պէտք է որ աչքը բանայ , շողոքորթ ու չար մարդոց ցլատահի , որ ծիծաղելի ու թշուառ չըլլայ : || յ երկու վիճակն ալ՝ ամէն մարդու խորշելի ըլլալնուն համար , ասոնցմէ ազատելու համար ալ ամէն մարդուն իր մասնաւոր շահն ու ջանքը բաւական են :

|| ամիսահաս դատումներ չընելու համար՝ պէտք է որ մարդս իր միտքը լուսաւորէ , լեցընէ , որ ասոնք ալ տարիքը առնելով և ուսմամբ կ'ըլլայ , և այս վերջինն ալ ժամանակով ու ամենուն իրենց աշխատութեամբը ըլլալու բաներ են :

|| ակ նախապաշարումները՝ գաղափարաց կամ իրաց վրայ ստացած ծանօթութիւններնուս անպատշաճ կապակցութիւններէն առաջ կուգան . և ասոնք ալ գլխաւորապէս դատումներնուս խիստ տկար կամ դատելու դեռ չսկսած ատենիս մորերնուս մէջ գոյանալ սկրսելուն , ծնողաց ու տղայոց առաջնորդ եղողներուն պարտքն է որ կրցածնուն

շափ տղայոց թարմ միտքը՝ նախապաշտման վնասակար ախտէն անարատ պահելու ջանան . վասն զի տղայոց իմացական ու բարոյական կրթութեանը՝ ամենէն մեծ թշնամիներուն մէկն ալ այս չորսալու աղբիւրն է : Ուստի ես ալ միայն ասոր վրայօք իրենց օգնել կ'ուզեմ հետևեալ տեղեկութիւններով :

Վրդ նախապաշտումները՝ գաղափարաց անպատշաճ կապակցութիւններն են ըսի, երբոր որ և իցէ իրի մը ձմարիտ յատկութիւնները կամ հանգամանքները սեպած ծանօթութիւննիս նոյն իրին բնութեանը կամ ստոյգ վիճակին համեմատ չեն ըլլար, հոն նախապաշտումը կը ծնի . որ հասարակ լեզուով ծուռ կարծիք կամ սխալ կ'ըստի . և ասոնցմէ ալ կը ծագին անթիւ մորորութիւններ :

Վսոնց դէմ զգուշանալու համար՝ հեղինակին մէկը կը խրատէ որ ՚՚ Րանի մը վրայ թէ երևակայութեան, թէ սովորութեան և թէ դիպուածի ազգեցութեամբ ստացած գաղափարներնուս մէջ, քննենք նայինք թէ իրօք բնական կապակցութիւն մը կայ թէ չէ . թէ որ անոնց մէջ իրօք բնական կան կապակցութիւն մը չկայ նէ, պէտք է երևակայութեան սխալիս ուզիղ դատմամբ շտկել, (Ա. Ո-արա): Յայտնի կը տեմնուի որ այս խրատը՝ տղայոց համար չէ : Տղայք թէ որ այս չափ դատում ընելու կարող ըլլային, տղայ չէին ըտուեր . այս խրատը՝ երեսուն քառասուն տարուան կամաւոր տղաքներուն յարմար կուգայ : Ուրեմն տղաք՝ եղածին չափնախապաշտումներէ զերծ սպահելու համար ինչ ընելու է . ինչպէս որ ըսի, անոնց առաջնորդ եղողները զգուշացընելու է որ ամէն բան իրենց բնական գոյնովը տղայոց մուքին ներկայացընելով՝ անոնց վրայ ծուռ ծանօթութիւնները ստանալ չթողուն :

Կայ զգուշութեան որչափ կարևոր բան ըլլալը հասկընալու համար, քըննենք նայինք թէ ինչո՞ւ համար մարդիկ որ բանին վրայ յաջող ու որ բանին վրայ յաջող ու որ բանին վրայ

անյաջող ծանօթութիւններ կը ստանան . կամ ինչո՞ւ համար մարդիկ մէկ բանը կ'ատեն ու մէկալը կը սիրեն :

Վարդուս միտքը՝ հասարակաթար կարծուածէն շատ կանուխ կը սկսի արթըննալ : Ո՞ր ժամանակ զգայարանքները կը սկսին արտաքին իրաց ծանօթութիւնները՝ գիտակցութեան միջոցով մտքին ներկայացընել, միտքն ալ կը սկսի հետզհետէ անոնք մթերել : Վըտքին այս փափուկ գործողութեանը մէջ, թէ որ իր հասողութեանը հասած բաները՝ ըստ ինքեան աղէկ բաներ ըլլան ու գէշ կերպով ներկայացած ըլլան նէ, հարիկաւ անսնց գաղափարներն ալ գէշ կ'ըլլան, որ ըսել է ծուռ կ'ըլլան : Կատանգամբիշկը մեզի շատքաղցը բաներ իբր դեղ կուտայ, բայց սովորաբար դեղերը դառն ըլլանուն՝ տրուածը թէ և վարդեջուր ալ ըլլայ, միայն բաժակը տեսնելով՝ բաւական է որ շատ մարդուն սիրութ խառնուի : Ասանկ ալ թէ որ իր մը ըստ ինքեան գէշ բան ըլլայ, ու անոր ծանօթութիւնները մոքերնուս աղէկ զոյնով մըներկայացած ըլլան, բնականաբար սխալելով՝ անսնց վրայ աղէկ վարկում ունեցած կ'ըլլանք : Ինչո՞ւ համար այս ինչ մարդը հայհոյիչ եղեր է . վասն զի պղտիկուց հայհոյութեան սովորեր է, վրէժիրն դրութեան յարմար միջոց մը կարծելով : Ինչո՞ւ համար մարդիկ գողութիւն կ'ընեն ու կը կախուին . վասն զի գողութիւնը հարստանալու լաւ միջոց մը սեպած են, և այն : Վսանկով թէ որ տղուն մէկին միտքը սխալներով լեցուն ու սիրսն ալ չար զգացումներով ապականած ըլլայ, ու մեծնայ երթայ, ոչ իրեն և ոչ ուրիշ մէկու մը օգուտ մը ընւնայ նէ, զարմանալու բան չէ : Այն ժամանակը զարմանալու կ'ըլլար, երբ որ ասանկ դժբախտ մէկու մը ձեռօքը կամ իրեն կամ ուրիշ մէկուն օգուտ մը ելլեր :

Այսպէս երբոր միտքը՝ հաջոյ կամ անհաջոյ զգացումներով ու ծանօթութիւններով աղէկին կամ գէշին գաղափարները կը ստանայ, կամքը իսկոյն

շարժում մը կը զգայ աղեկ երեցածը սիրելու կամուգելու , ու գէշ երեցածն ալ չուզելու կամ ատելու : Աամքին այս վիճակը անանկ ընդհանուր է , որ բնաւ երեկ ոչ մէկ մարդու մը և ոչ երկրի մը մէջ խոտորում գտած չունի : Աարդ չկայ որ զինքը երջանիկ ընելու յարմար սեպած բաներուն միշտ ցցանկայ , ընդհակառակն զինքը թշուառ ընելու բաներէն ալ ետ չկենայ ու չատէ :

Աամքին աս երկու գլխաւոր կիրքերէն զատ , ուրիշ երկու հատ ալ կան , Ուրախութիւն ու Տրամութիւն , որ ոմանք երկու զատ կիրքեր կը սեպէն . բայց կարծէմ որ ասոնք առաւել առջի երկուքին՝ այսինքն ատելութեան ու սիրելութեարգասիքն են , մանաւանդ տրտութիւնը՝ որ ոգւոյն կրաւորական մէկ վիճակն է , կիրք ըսուելու ամենեին նշան մը չունի : Անչ և իցէ սէրն ու ատելութիւնը՝ ապագայ իրաց կը վերաբերին , և ուրախութիւնն ու տրտութիւնը՝ ներկայ ու անցեալ եղածներուն : Ուստի երբոր ձեռք բերելու բարիք մը միտքերնիս ունենանք , կամքերնուս մէջ փափաք մը կամ սէր մը կը ծագի : Աքրօր բարիք մը ներկայ ժամանակի մէջ սուացեր կամ չարէ մը աղատեր ենք , կ'ուրախանանք . իսկ թէ որ բարիք մը կորուսեր կամ չարի մը հանդիպեր ենք՝ կը տրտմինք :

Աամքին այս կիրքերը գրեթէ մեր կենացը հետ սկսելուն , շատերը սխալաբար կը կարծեն թէ մարդս ծնած ժամանակը կերպ կերպ յօժարութիւններով կը ծնի . և իբր թէ այս յօժարութիւնները աղեկի կամ գէշի չեն դարձուիր կարծերով՝ տղայոց կրթութեանը վրայօք շատ ծիծաղելի ու միանգամայն ողբանի կարծիքներ ու եղանակներ ելած են : Աքրօր մէկը կը տեսնես որ անսովոր սրամտութեամբ՝ տղու մը ինչ ըլլայլ կը հասկընայ ու ։ (Դառնորդը՝ ծընունութիւն չէ . կ'ըսէ ու կը վճուէ , ալ մի տարակուսիր , գիտցիր որ ինքն ալ իր բնական յօժարութեամբը՝ այն իսելքին տիրացեր , այն նախապաշարեալ անբը չիւանդին երէն է : Ամէն սիրալու մը կը չեղանակ կը մէջ հանգամանքէն չախորժիր , արհեստին մէկ հանգամանքէն չախորժիր , արհեստը աչքէն կ'ելլէ . այն օրերը դարբինին մէկուն կրպակին առջեւէն կ'անցնի , կը տեսներ որ հինգ վեց կիսամերկ մարդիկ մէկ եղեր՝ մասնաւոր շարժումով մը և մասնաւոր ներգաշնակութեամբ մը կարմածած կտոր մը երկաթ կը ծեծեն . իրեն ալ փափաք մը կուգայ այն մարդոց մէկը ըլլալու . և կարելի է ալ որ դարբնութեան ուրիշ քանի մը պարագաները իր մաքին ու սրտին վրայ անանկ մէ կ'աղզեն , որ մինչեւ այն արհեստին հա-

ներէն աւելի կարծեմաս մէկը՝ ամենէն աւելի վնասակալներէն մէկն է , որով չետե տղայոց բարյական ու իմացական կրթութեան բուն իսկ զրութիւնը կը վարակի : Իրաւ է որ մենք չենք կը նար ամէն օրուան փորձին դէմ գալով հաստատել որ մարդիկ իրենց ծննդեա . նը հետ բնաւ բան մը չեն բերեր , որ ետքը իրենց վարուցը հետ կապ մը կամ վերաբերութիւն մը չունենայ . կամ չենք կրնար ուրամապալ որ մարդիկ իրենց այլ և այլ խառնուածքին նայելով զիւրենք իրարմէ տարբեր ընող յօժարութեանց ուրիշը հետերնին կը բերեն ծնած ժամանակին . սակայն չենք կը նար ալ ըսել , որ նոյն իսկ յօժարութիւնները՝ որ արտաքին իրաց ազդեցութեամբը՝ այն բնական սերմերէն ծագած պառազներն են , նոյն իսկ սերմերն են : Տղուն մէկը ժամկ'երթայ , վարդապետին գալագանին , կամ դպիրին հագած շապիկին վրայ երևակայութիւնը տաքցընելով՝ տուն կուգայ , վեր վարդարող կուտայ . կամ կը սկսի ժամասցութիւն ընել : Ի՞ս բանը ատեն ատեն ատեն կրկնելով՝ իրեն սովորութիւն մը կ'ընէ ու անկէ ետքն ալ իրեն յօժարութիւն մը կ'ըլլայ վարդապետի կամ դպիրի պաշտօնին . ըսենք թէ ատենին այս տղան կամ վարդապետ կամ տիրացուըլլայ նէ՝ ծիծաղելի բան ըլլար կարծէնիս որ այն տղան իր բնականէն տիրացու կամ վարդապետ ծներ էր : Ուրիշ տղին մէկը՝ կը մէջնայ գերձակի քով կ'երթայ , արհեստին մէկ հանգամանքէն չախորժիր , արհեստը աչքէն կ'ելլէ . այն օրերը դարբինին մէկուն կրպակին առջեւէն կ'անցնի , կը տեսներ որ հինգ վեց կիսամերկ մարդիկ մէկ եղեր՝ մասնաւոր շարժումով մը և մասնաւոր ներգաշնակութեամբ մը կարմած կտոր մը երկաթ կը ծեծեն . իրեն ալ փափաք մը կուգայ այն մարդոց մէկը ըլլալու . և կարելի է ալ որ դարբնութեան ուրիշ քանի մը պարագաները իր մաքին ու սրտին վրայ անանկ մէ կ'աղզեն , որ մինչեւ այն արհեստին հա-

մար որոշեալ յօժարութիւն մը սրտին մէջ կը ծնի . կամ միտքը անանկ մը անոր կը միտէ որ իրօք դերձակութիւնը կը ձգէ՝ դարբին կ'ըլլայ : Հիմայ ովկ կրնայ՝ առանց ողջ դատման դէմմեզան չելու՝ կարծել որ այն տղան ՚ի բնէ առաւել դարբին ծներ էր քան թէ դերձակ : Փարիզ , Ժան-Ալպուլ անունով հացագործ մը կայ , քաջ ալ բանաստեղծ է . հացագործութիւնն ու բանաստեղծութիւնը հարաւային ու հիւսիսային ընեներուն չափ իրարմէ հեռու գործքեր են . ուրեմն բնցպէս այս մարդը՝ այն երկու ներհակ պաշտօններուն ալ կրցեր է մէկէն ծառայել . . . : Իսանկ գէպերու մէջ , դատելու ընդհանուր կանոնիս այս պէտք է ըլլայ՝ որ մարդու նէրանի յօժարութիւն մը կամ ատելութիւն մը կը ցուցընէ , հարկաւ անոր յայտի կամ ծածուկ , մօտաւոր կամ հեռու պատճառ մը պիտի ունենայ . որ շատ անդամ , այն յօժարութիւնները կրողները՝ իրենք ալ չեն կրնար որոշել :

( ՄԱՍՏԱՏԸ ՄԱՅՏՈՒ ԹԵՐԹՈՎ . )

Ն . Մ . ԶՈՐԵՅԵԱՆ

### ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Դաստիարակութիւնը բարոյական իրադարձութեան :

Դաստիարակութիւնը քաղաքականութիւնը պրոցընող և առաջ տանող զօրաւոր միջոցներէն մէկն ալ դատիարակութեան ուսմունքը ըլլալուն վրայ ոչ ոք կը տարակուսի . վասն զի յայտնի փորձով ալ կը տեսնենք որ նոյն իսկ եւրոպական աղքաց յառաջադիմութեանը զարմանալի ցուցակ մը սեպուած է դըպոյցայաձախութիւնն կամ նուազութիւնը , ու դատիարակութեան փոյթ կամ անփութութութիւնը : Շատ ընտիր խորհրդածութեամբ գրքեր ելած էն դատիարակութեան վրայ ամէն կը թեալ աղքաց մէջ , որոնցմէ շատը

իւրաքանչիւր աղքաց ընաւորութեան յարմարցուցած են , բայց շատերն ալ ընդհանուր մարդկութեան համար գլուած ըլլալով՝ ամէնքն ալ քիչ շատ կրնան օգուտը տեսնել :

Իս գրուածներուն մէկուն հեղինակն ալ է Ռզեքսանդր Շահիս՝ անունով իւմաստունը , որ երկար ատեն ուսումնական և բանասիրական կեանք անցընելին ու բազմահատոր գրքեր ալ հրատարակելին ետքը , ծերութեան ատեն ձեռք զարկաւ պզտի բայց իմաստալից գիրք մը շարագրելու՝ ան տղոց համար որ ուսման ընթացքնին լմընցընելով՝ աշխարհիս զբաղմանցը մէջ կը մտնէն : Խսենք իր յառաջարանին մէկ քանի խօսքերը ու ետքը իր խրատներն ալ թարգմանաբար քաղենք՝ աղգերնուս վիճակին յարմարցուցած . “ Իմ առջի տարիներու պատմական օգտակար հրահանգաց հետ անցընելով՝ ահաւասիկ վերջի օրերս ձեզի կը նուիրեմ , սիրեցեալ որգեակը . երանի թէ ձեր իմ վրաս ունեցած վստահութիւնը իմ եռանդեանս հաւասար ըլլայ , որպէս զի սիրով մտիկ ընէք ծերու մը խրատները , որով իր երկար փորձառութեամբ սորվածը ձեզի ալ հազորդել կը փափաքի : Ձեր կենաց ընթացքը գեռ նոր սկսելու վրայ է , իսկ իմս իր վախճանին մօտեցած . երանի ինծի թէ որ չմեռած իմանամ թէ իմ խրատներս անպտուղ ու անօգուտ չեն եղած : Հայրենեաց զօրութիւնն , յօյն ու փառքը գուք եք , սիրելիք . ձեզմէ պիտի ելլեն անխոնջ աշխատասէրք , որ հայրենեաց պաշտամնն ու պատիւր պիտի ըլլան . . . :

1

Դէն հարդ պէտք է որ գրել , հարդալ և հաշիւ ընել գիտեայ :

Չեմ տարակուսիր , սիրեցեալ որգեակը , որ ձեր տղայութեան ատեն սորված ուսմունքնիդ օգտակար ու պի-